Ն. 4075 1903 ՍԵՊՏԵՄԲԵՐ 10/23 ՇԱՐԹԷՆՊԻՀ 20 նոր սահմ. 2 ԲԷՃԷՊ 1321 — — 10 ԻՍԼԱՄ 1319

ՄԷՋՄՈՒԱ-Ի-ԱԽԲԱՐ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
Grand'Rue de Péra, Taxim 65

Համաքաղաքացի իրի տեղեկատու Շաբաթական Իրթէնիկիներեն ամեն օրուն:

ՆԻՒՍԽԷՍԻ
30 ԲԱՐՍ.

مجموعهٔ اخبار
بك اوغلی تقسیم جاده‌سی نومرو ٦٥

ԱՊՕՆԷ ԳԻՆԵՐԸ. = Իսթանպոլ իչին սէնէլիկի 60 ղր., = 6 այլընը 35. = Թաշրա իչին սէնէլիկի 85, = 6 Այլընը 45 ղր. տարի: = Մէմալիքի էճնէպլիէ իչին էնէլիկի 20 ֆր. տարի: = Բօսթա իւճրէթի պիզէ այիտիր: = 15 կիւնլիւք նիւսխէսի 60 բարա տրր: = ԻԼԱՆԱԹ ՇԱՐԹԼԱՐԸ. = 1ինճի սահիֆէնին սըրասը 5, Հնճի սվէ Յիւնճիւ սահիֆէլէրին հէր սըրասը 3, վէ կիւնճիւ սահիֆէնին պէհէր սըրասը 1 ղր. տուր: = Զօգ տէֆա տէրճ իտիլէճէք իլանաթ իչին այրընճա բազարլըգ օլունուր:

Ղաղէթայա միւթէալիգ խուսուսաթ իչին ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՕԼԱՑԵԱՆԱ միւրաճաաթ օլունա: = Իտարէխանէ՝ Պէյօղլունտա Ճատտէի քէպիրտէ Ն. 65:

ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ՊԱՇՏՕՆ ԻԹՕԳԱՏ

Ինչպէս որ Կաթողիկէ աշխարհն համայն դառնագին երբ լսեց երիցս երանելի Հօր մերոյ Ս. Քահանայապետի Լեւոն ԺԳ-ի մահուան բօթաբեր լուրն, նոյն և տեղւոյս Հայ-Կաթողիկէ հասարակութիւնն ի խոր խոցուած ձայնակից գտաւ նմին ողբերգու:

Ուստի և տեղւոյս Արք. Փոխանորդ Գերպ. Ներսէս Ծ. Վ. նուիրական պարագանձին սեպելով, եօթնեակ մի յառաջ թէ Մայր եկեղեցւոյս մէջ և թէ Այգեստանեաց մատռան մէջ պաշտօնական հրատարակած էր ժողովրդեանս՝ որ ամսոյս 17(30)ին Թօգատի Մայր եկեղեցւոյս մէջ հանդիսական Պատարագ, և հոգեհանգստեան Պաշտօն պիտի կատարուի վասն հոգւոյ Նորին Սրբութեան:

Արդ և սոյն միջոցիս եկեղեցիս վայելուչ և սգազգեաց կերպով զարդարուած էր, և եկեղեցւոյս միջավայրն կը բարձրանայր երեքկարգեան աստիճաններով մահաբեմն համայն սեւաթոյր՝ որուն վրայ զետեղուած էր Հայրապետական ականակոպ թագն, և յաջմէ յահեկէ կանգնուած էին Հայրապետական և Վարդապետական գաւազաններն սեւազոյն շղարշներով, իսկ շուրջն վառուած բազմաթիւ մոմերն և ջահերն սեւ ժապաւէններով սուգ առած լուսաճաճանչ կը յօրինէին զայն ազդեցիկ կերպով: Նոյն օրինակ դրից մէջ ըլլալով Աւագ խորանն և միւս փոքր խորաններն սուգ զգեցած եկեղեցւոյս փայլն կը կրկնապատկէին, ազդելով հոծ բազմութեան բարեպաշտ ժողովրդեան արանց և կանանց սրտերուն մէջ տխուր տպաւորութիւններ, որոնք մեծ փափաքով այդ եստաններէն անգամ վար իջնալով՝ եկեղեցւոյս զանգակին ողբաձայն զանգիւններէն տաճարիս մէջն լեցուած էին: Ներկայ էին սոյն տխուր հանդէսին տեղւոյս Գերպ. Յիսուսեան Հարք, և Սամսոնի Յիսուսեան Յարգ. Փոխ. Մեծաւորն՝ Կարգի Փոքրկան եղբարց հետ, որ օգափոխութեան պատճառաւ տեղս կը գտնուէին, և մեր տեղւոյս կարգի Անարատ Յղութեան Առաքելական Քոյրերն:

Կիրակի առաւօտ, որոշեալ ժամուն, Գերպ. Ներսէս Ծ. Վ.ն սկսաւ մատուցանել հանդիսաւոր Ս. Պատարագն, որն որ ամենայն չքեղութեամբ և կանոնաւոր կերպով կատարուեցաւ. բաց ի մեր երգիչներէն ներկայ էին նաեւ տեղւոյս համազգեաց երգիչներէն ոմանք, որոնք քաղցրաձայն ներդաշնակ երգեցողութեամբ ներկայ բարեպաշտ հաւատացելոց սրտերն կը գրաւէին տարբեր տարբեր զգացումներով. և յաւարտ մատուցման Ս. Զոհին, նոյն Գերպ. Վ.ն, ազդեցիկ և սրտաճմլիկ դամբանական մը խօսեցաւ, բնաբան առնելով Սիրաքայ այն խօսքը թէ, «Ո՜վ մահ, զի դառն է յիշատակ քոյ, և դարձեալ...» «Զի բարի է դատաստան քոյ». երկու մասի բաժնելով չեչտեց՝ ըսելով արդարեւ դառն և դառնագոյն է այս օրուան տրտուր հանդէսն, որ կը պատկերացնէ մեր մտաց առջեւ մեծիմաստ և տիեզերահռչակ Ս. Քահանայապետին Լեւոնի ԺԳ-ի երջանիկ փոխումն յաստեացս առ Աստուած, և յիրաւի բնականապէս մտածելով չի կրնար բնաւ հաւատացեալ սիրտ մը ժուժել և չողբալ Քրիստոնեայ աշխարհին սոյն մեծ կորստեան վրայ, Էլն: Ուրեմն չափաւորելով մեր ցաւերն, անցնինք երկրորդ մասին՝ ըստ բնմասացն՝ և զայն հաւատքի և կրօնական տեսակէտով նկատենք, որ մեր սիրտերուն մխիթարանք պիտի առթէ, կրկնելով այն խօսքն, «Զի՞ բարի է դատաստան քո», վասն զի ընդհանուր Եկեղեցւոյ Դլուխը հաւատքի լուսով նկատելով այժմ Երկնից արքայութեան մէջ իւր քրանաջան ճգանց և տաժանելի աշխատութեանց փոխարէն՝ որ ի փրկութիւն հոգւոց՝ ի Հօրէն փառաց անթարշամ պսակուած է, և բարոյապէս կենդանի է իւր վսեմախոհ ոգւոյն դիւցազնական առաքինութիւններովն, և համայնից սրբութեան գրաւող գովանի քաղաքականութեամբն: Հուսկ ուրեմն կենդանի է յանձն իւր արժանաւոր յաջորդին Պիոսի ԺԱ. Ս. Քահանայապետի, որն որ նոյն օրինակ Աստուածային պարգեւներով և զանազան առաքինութեանց հանդէսներով օժտուած է, և ի սրտէ մաղթանքներ և բարեմաղթութիւններ ընելով Ս. Քահանայապետի Պիոսի ԺԱ-ի, վերջացուց իւր խօսքերը, և սկսաւ հոգեհանգստեան Պաշտօնը, ներկայութեամբ Գերպ. Յիսուսեան Հարց տեղւոյս, հոգելից չարականներն որ յաւէտ յուզումն կը պատճառէին սգազգեաց ունկնդրացս, որք մրմունջ ի բերան ջերմեռանդութեամբ կ'աղօթէին վասն հոգւոյ Ս. Քահանայապետի, և ահա այսպէս փառաւոր կերպով հանդէսն աւարտելէն վերջն, ներկայ գտնուող հանդիսականք եկեղեցիէս մեկնեցան տոգորուած կրօնական զգացումներով:

ՊՕՂՈՍ ՄԱԹՈՍԵԱՆ

Թօգատ, 21(3 Սեպտեմբեր 1903

ՇՈՒՐՏԱՆ ՊՈՒՐՏԱՆ

Բէնճիրէնին էօնիւնտէ օթուրմուշ՝ գարշըմտաքի մէնզարէի տիլարայը հարիս նազարարլա սէյր իտիւօրտում:

Մէհթապլը պիր կիճէ. ուղղտա եէշիլ աղաճլարլա մէսթուր թէբէլէր՝ խաֆիֆ նիմսիյան կէօյկէլէր իչինտէ զայպ օլուեօր, երիւեօր... տահա պէրիտէ՝ բիւր սիւքիւթ տէնիզին չարգըն տալկալարը սէմտասն սիւզիւլէն զիեանքն նիւվազիշի աշըգանէսի ալթընտա չըրբընբեօր, օյնատօր, պէն ճիլվէլէր իտիւօր... Սէհհար պիր լէվհա:

Օ լէվհայի բիւրճազիպէյի թէմաշա իթալքճէ՝ զինինտէ կիւլկիուն խէյալլար ատուեօր, պիր բուեաի միւղէհհէպ պէնի սէրիսոշ իտիւօր...:

Իչթէ պու տէֆա, գարիյնի քիրամը պիր թագըմ վազ գըլըգլը ուզուն սէօզլէր, պըգտըրըճը նասիհաթլարլա թաճիզ իթմէքտէն իսէ, օ կիւզէլ, օ չաիրանէ բուեայը թասվիր իտէյիմ տիւօրտում... ֆառգաթ պու սըրասա էլինտէ պիր ղաղէթա իլէ իչէրի կիրէն պիր խըզմէթճի՝ պու մագասէտիմէ պէրա իսթիեար մանի սլար:

Ղաղէթայը մասանդն իւղէրինէ գօեարդաք՝ պէնի բահաթսըզ իթմիշ օլտուղունը անդամտանընան միւթէվէլլիտ պիր թավրը միւհթէրիշանէ իլէ կէրի չէքիլէն խըզմէթճիյէ քէնտիլիկիմտէն պիր ազ հիտաէթլէնտիմ, սօնրա սալգալ մէրագլա ճէրիտէյի էլիմէ ալտըմ:

Իլգ թէսատուֆ իթմիկիմ սէրլէվհա պանա բէք ղարիպ, բէք չայեանը տիգգաթ կէօրիւնտիւ. «Քառնէկինին Նասիհաթլարը»:

Սաաթտա՝ ֆագիրլէրի կիպի պիր գաչ քիշիկի զէնկին իտէճէք վարիսաթա մալիք օլան օ գօճա միլեարտէր՝ քէնտինի ալթունլար իչինտէ եիւզտիւրէն մուամէլաթը ճէսիմէի թիւճճարիէսինի թէրք իլէ, նասիհաթ օգուտսաեա պաչլաար իսէ, տօղրուսը ֆէնա սէյլի, տէսիմ:

Տէրհալ միւհթէվիեաթընը միւթալէաեա գօեուլտում: —Մէչհուր Քառնէկի նասիհաթլարընա ղարիպ պիր մուգատտէմ իլէ իպթիտար իտիեօր քի, պունտան, գարիյնէ պիր նէպղէճիք օլսուն պահս իթմէքտէն քէնտիմի ալամտարմ:

Պագբընը Քառնէկի՝ պու մուգատտէմէսինտէ նէ՞ տիեօր.

— «Ամէրիգա ալէմի թիճարէթինտէ էն բարլագ, էն միւմթազ մէվգիէր իրազ իտէն ատանպը սէրվէթին իպթիտալարը հէր ֆագիր, էհէմիյէթսիզ օլմուշ տըր: Զօգ տէֆա մաղազա սիւբիւրմէք վազիֆէսիյէ իչէ պաչլամըշլար տըր: Պէն, քէնտիմ տէ մաղազա սիւբիւրիւր իտիմ. պու խըզմէթ իլէ միւքէլլէֆ իքի արգատաշըմ տանա վար իտի քի, իքիսի տէ պու կիւն ալի պիր մէվգիտէ պուլունուեօրլար. հալէա ունութմամ, իչիմիզտէն պիրի պօյուն պաղը գօր իտի, պիզ իսէ, պօյուն պաղըմըզ օլմաբղընտան, ոնը միւսրիֆ պիր քիմսէ ատտ իտէր իտիք...»

Պիր ճահիլ, պիր շարլաթան թարաֆընտան տէյիլ, Մ. Քառնէկի կիպի ֆէվգէլատէ թէճրիւպէքեար, թարիգի մուվաֆֆագըյէթին հէր քէօշէսինի կէօրմիւշ, էօյրէնմիշ, էլհասըլ միւպարէզէի հայաթտա մուղաֆֆէրիյէթի քեամիլէէ նաիլ օլմուշ պիր զաթտան թէրաշշուհ իտէն չուսէօզլէրի այնէն նագլ իլէ իքթիֆա իտէճէյիմ:

— Պիր ազ թահսիլ կէօրիւպ, պիր գաչ բոման օգուտուղտան սօնրա, մաղազա սիւբիւրիւճիլիյի տէյիլ, գօլայ գօլայ մաղազա եազըճըլըղընա պիլէ թէնէզզիւլ իթմէյէն, քէնտիլէրինի ալամէ զանն իտէն, եախօտ իւչ եիւզ ղրուշլա պիր եէրտէ չալըշարագ, սիւսիւ, մօտայը քէմալը իթթինա վէ իսթիրգապ իլէ թաագիպ իտիպ, ալտըղընը օ եօլտա սարֆ իտէն, քէնտի պուլունտըղը խըզմէթտէ թէրֆիտէն զիեաաէ էլպիսէսինին չիքիկի, զէրաֆէթի իլէ իֆթիխար իտէն կէնճէրէ Մ. Քառնէկինին սէօզլէրի իպրէթամիզ պիր միսալ թէչքիլ իտիեօր պիլէ տիմդյէճէյիմ, չիւնքի — թէքրար իտիեօրում, — պու կիւն նասիհաթ օգուտսաեա մէյեալ ուէյիմ:

Ալընը, հազար սըրասը կէլմիշ իքէն Մ. Քառնէկինին՝ քէնտի թէճրիւպէսինէ իսթինատէն՝ իճթինապ իտիլմէսինին թավսիյէ, վէ մուվաֆֆագըյէթէլէ թէրագգըեա էն պիւյիւք մանիլէրատէն ատտ իթմիյի իւչ չէյի տէ նազարը գարիյնէ արզ իտէճէյիմ:

Պունլարտան պիրինճիսի՝ խսթիմալը միւսքիրաթ, իքինճիսի՝ պօրսա մուամէլաթը իլէ զէնկին օլմաեա չալըշմագ, խաչիւնճիսիսի՝ տօսթլուգ իչին, խաթըր իչին, ալէմի թիճարէթտէ չունա պունա քէֆուլէթ իթմէք տիր:

ԼՈՂՈԹԷԹ ՅՈՒԱՑ

ԽԱՐԻՃԻԷ

ԻՄԲ. ՎԻԼՀԷԼՄԻՆ ՎԻԷՆՆԱՅԻ ՄՈՒՎԱՍԱԲԼԷԹԻ.— Ալմանիա իմբէրաթօրը ճումա սապահը Վիէննայեվասըլ օլուպ, բէֆգաթընտա պաշ վէքիլի գօնթ Պիւլով պուլունտուգտան հայտէ, Վիէննա չըմէնտըֆէր ըսթասիօնընա մուվասըլէթինտէ, Ալմանիա իմբէրաթօրը իլէ արշիտիւգլէր, բիճալ, էլմուրիյնի միւլքիւ վէ ասքէրիէ վէ Ալմանիա սէֆիարէթի հէյէթթ թարաֆընտան գապուլ օլունմըշ տըր:

Պու սըրասա իմբ. Վիլհէլմ՝ Ավսթրիա-Մաճար ժէնէրալ իւնիֆորմասընը, վէ իմբ. Ֆր. Ֆրանց՝ Ալմանիա մարեշալ իւնիֆորմասընը կիյինմիշլէր տիր: Իմբ. Վիլհէլմ՝ չըմէնտըֆէր ըսթասիօնընա կիրտիկինտէ, տիզիլմիշ օլան ասքէր թարաֆընտան իյֆաֆ բէսմը սէլամ իտիլմիշ, վէ միւզիգատախի Ալման մարշըյլա թէրէննիմսաղ օլմուշ տըր: Իքի իմբէրաթօրլար զայէթ սամիմանէ պիր սուրէթտէ սէլամլաշմըշլար, վէ իւչ տէֆա եէկտիկէրինի տէրաղուշ իտիպ, ուզուն միւտտէթ պիրիպիրինին էլինի սըգմըշլար տըր: Պատէհու Ալմանիա իմբէրաթօրը՝ արշիտիւգլէրի սէլամլամըշ, վէ միւթէաղըպէն ըրճալը մէմուրիյն միւշարիէյէհէ թագտիմ օլունմուշ տըր: Իմբ. Վիլհէլմ, ուզուն միւտտէթ Պավիէրա վէ Սագսօնիա սէֆիրլէրի իլէ միւլաղաթ իմմիշ, վէ պու էնատէ Ավսթրիա իմբէրաթօրը տախի գօնթ Պիւլով վէ Ալմանիա սէֆիրի իլէ կէօրիշմիւշ տիւր:

Պատէհու իքի իմբէրաթօրլար ապապաեա բաքիպէն, Հօֆպուրկ սէրայընա կիմմիշլէր, վէ եօլտա պիր ճէմի զաֆիր թարաֆընտան քէմալը շէվգ իլէ ալգըշլանմըշլար տըր: Իմբէրաթօրլարըն կէչիքլէրի պիւթիւն սօգագլար պանտէրալար իլէ միւքէմմէլ պիր սուրէթտէ թէզեին իտիլմիշ, վէ իւչ գըլթա զաեէմ միւզէյեէն թագը զաֆէր ըէքզ օլունմուշ տըր: Եօլարտա սաֆպէսիէի սէլամ օլան ասքէր թարաֆընտան իճրան ի

թիրամաթ օրունմըշ, վէ Հօֆպուրկա մուվասըլէթ իտիլտիքտէ, թօբլարա-թըլարագ, իյֆաի ըէսմը սէլամիտիլ-միշ, վէ Ալմանիա իմբէրաթօրը, արշիտուշէպէր իլէ սէրայ ըրհաղ վէ մէ-մուրլարը վէ հէյեէթի վիւքէլա թա-ռաֆընտան իսթիդպալ օրունմըշ տըր։

Հօֆպուրկ սէրայընտա իմբ. Վիլ-հէլմին շէրէֆինէ վէրիլէն միւքէլէֆ զիեաֆէթտէ, Ավսթրիա իմբէրաթօ-ը պիր նութգ իրատ իտիպ, քէնտի արզուի սամիմանէսինէ իճապէթէ միւսարատաթ իթմիշ օլան սամիմի տօսթ վէ միւթթէֆիգինի սէլամլա-եապիտիկինատէն տօլայը ֆէվգէլատէ մէհմուն վէ մէսրուր պուլունտըղընը, վէ իմբ. Վիլհէլմին պու զիեարէթի իքի հիւքիւմէթ արասընտա մէվճուտ օլան միւնասէպաթը գավիէ վէ խա-ֆիսանէյի պիր գաթ տահա թահքիմ իտէճէկինի պէեանտէն սոնրա, Ալմա-նիա իմբէրաթօրընն սըհհէթ ու ա-ֆիյէթինէ, վէ իքի հիւքիւմէթին սար-սըլմասը գապիլ օլմաեան տօսթլըղը-նն տէվամ վէ պագասընա իտարէի ագտահ իյլէմիշ տիր։

Պունուն իւզէրինէ միւզիդա՝ Ալման մարշըյլա թէրէննիւմնաղ օլմուշ տըր։ Միւթէագըպէն Ալմանիա իմբէրաթօ-ը, ճէվապէն պիր նութգ իրատ ի-տիպ, Ավսթրիա իմբէրաթօրը թա-ռաֆընտան պէեան օլունան խալիսանէ սէօզլէրատէն, վէ հագգընտա իպրաղ օլունան հիւսնի գապուլը սամիմանէ-տէն տօլայը թէշէքքիւրաթընը պէեան տէն սոնրա, իմբ. Ֆր. Ժոզէֆին սը-զուալընա իճապէթէն Վիլհնատա կէ-լէրէք. միւհիմերէմ տօսթ վէ միւթ-թէֆիգինի սէլամլամաղ իչին ֆէվ-գէլատէ պիր սէվինճ հիսս իթմիշ օլ-տուղընը տէրմիեան, վէ սէօզլինէ շու եօլատա տէվամ իթմիշ տիր. «Զաթը հաշմէթանէլէրինին ճէսուրթապուր-լարընը մէսէրլէթի ալիմէ իլէ միւ-շահէտէ իյլէսիմ. զիրա պիզիմ իքի օրտումըշ, պիւթիւն Էվրօբատա սուլհ ու սաաիշին թէէմինի մուհա-ֆազասը մանգսէտի իլէ իքի հիւքիւ-մէթ պէյնինտէ ագտ օրունմուշ օլան իթթիֆագը թահքիմ վէ թագվիէ իտէրլէր։ «Ալմանիա իմբէրաթօրը, խի-թամը նութգընտա, պիւթիւն Ալման էհալիսի նամընա իմբ. Ֆր. Ժոզէֆ իլէ միլէի իմբէրաթօրիսինին սըհհէ-թինէ իտարէի ագտահ իթմիշ տիր։ Պունուն իւզէրինէ միւզիդա՝ Ավսթ-րիա մարշըյլա թէրէննիւմնաղ օրմուշ տըր։

*** Ալմանիա իմբէրաթօրը պիր չօգ զէվաթա նիշանլար վէրմիշ տիր։ Արշիտուգ Ֆրէտերիգ իլէ արշիտու-շէս Լէօբօլտ Սալվաթօրա Էկլ Նուար, Ավսթրիա վէ Մաճար պաշ վէքիլլէ-րինէ Մէրիթ աբ լա Գուրսն տը Բրիւս վէ հարպիէ նազըրընա պիրինճի Էկլ Բուժ նիշանլարընը վէ զէվաթը սաի-ըէեէ տախի միւսթէլիզ նիշանլար ի-թա օրունմըշ տըր։

Ավսթրիա իմբէրաթօրը տախի՝ Ալ-մանիանընը Վիէննա սէֆիրինէ պիրին-ճի Սէնթ-Էթիէն նիշանընը վէ զէ-վաթը սաիրէեէ տախի տիկէր նիշան-լար վէրմիշ տիր։

*** Օ կիւնիւ Ալմանիա պաշ վէ-քիլի՝ Ավսթրիա խարիճիէ նազըրընը զիեարէթ իթմիշ, վէ միւլագաթլարը պիր պէդ. սատթ գատար տէվամ իթմիշ տիր։

Կիճէ իքի իմբէրաթօրլար, Օբէրա թէատրասընա ազիմէթ իտիպ, մէվ-գէի թէմաշաեա վագ իտիլէն միւ-քէմմէլ պիր օեունը սէյր իթմիշլէր տիր։

*** Ճումա իրթէսի կիւնիւ պօնթ Կոլուխովսքի իլէ զօնթ Պիլօվ արա-սընտա ուզուն պիր միւլագաթ վու-գու պուլմուշ տըր։

*** Իմբ. Վիլհէլմ՝ ըէֆագաթընտա արշիտուգ Ֆր. Ֆէրտինանտ պու-լունտըղը հալատէ, ճումա իրթէսի սա-պահ ավա կիթմիշլէր տիր։

Իմբ. Ֆր. Ժոզէֆ, օ կիւնիւ Ալ-նիա պաշ վէքիլինի հուզուրընա գա-պուլ իթմիշ, վէ միւշարիլէյհէ պիւյիւք զրթատա պիր ըէսմինի իհտա իյլէմիշ տիր։

*** Իմբ. Վիլհէլմ, ճումա իրթէսի կիւնիւ Տանցիկէ միւթէվէճճիհէն մու-ֆարագաթ իթմիշ, վէ եօլտա պիր ճէ-մի զաֆիր թարաֆընտան քէմալը շէվգ իլէ ալգըշլանմըշ տըր։ Իմբ. Ֆր. Ժո-զէֆ, շըմէնտըֆէր ըսթասիոնընա գա-տար Ալմանիա իմբէրաթօրընա ըէ-ֆագաթ իթմիշ, վէ էսնաի մուֆա-ըագաթտա իքի իմբէրաթօրլար զա-եէթ սամիմանէ սուրէթտէ վէտալաշ-մըշլար տըր։

ԻՆԿԻԼԹԷՐԱ. — Սօն կիւնլէրատէ Լօնտրատա պիր գաշ տէֆա վիւքէ-լա մէճլիսի ագտ օրունմըշ տըր։ Պու իճթիմալերատէ պիլխասսա միւսթէմ-լիքեաթ նազըրը Մ. Զէմպէրլէյնին կէսրիւքէր լոիհասը մէվզուի միւ-զաքէրէ օրմուշ տըր։ Պու լոիհա հագ-գընտա ճէրէեան իտէն միւղաքէրա-թընն նէթիճէսի օլարագ նազըրը միւ-շարիլէյհ իլէ մալիէ վէ Հինտիսթան նազըրլարը իսթիֆա իթմիշլէր, վէ իսթիֆալարը գրալ թարաֆընտան գապուլ օրունմըշ տըր։

Ինկիլթէրրատա, պիւյիւք շէօհրէթ գազանմըշ օլան Մր. Զէմպէրլէյնին իս-թիֆասը ֆէվգէլատէ թէէսսիր իթ-միշ, վէ հէր քէսէ սէրմաեէյի պահս ու մէգալ օրմուշ տըր։

ԻՆԿԻԼԹԷՐՐԱՏԱ ԴԱԹՕԼԻՔ ՄԷԶ-ՀԷՊԻ. — Լօնտրատան ալընան պիր թէլէկրաֆա կէօրէ, Բէնթէրպըրի սէրբիսգօբօսը սապգընընը մախատուը բրօթէսթան բաբասը Պէնսէն՝ կէչէն-տէ Դաթօլիք քիլիսէսինէ տախիլ օր-մուշ, վէ Դոմինիկեան թարիգաթընա կիրմիշ տիր։

ԱԼՄԱՆԻԱՆԸՆ ԲՕԼԻԹԻԴԱՍԸ. — Ալ-մանիա իմբէրաթօրը վէ պաշ վէքիլինին Վիէննատա պուլունտըղլարը սրրատա, Նէօյէս Վիէնը Թակպլաթ նամ ղազէթա-նընն պիր մուհարիրի՝ Ալմանիա պաշ վէ-քիլէյէ միւլագաթ իթմիշ, վէ պու միւ-լագաթտա պաշ վէքիլի միւշարիլէյհ՝ Ալ-մանիա բօլիթիգասընն խուսուսի մագ-սէտլէրի պուլունմասընընը, վէ Ալմանիա՝ ճիւռէն միւսալէմէթ բօլիթիգասընա սա-լիք օլտըղը ճիհէթլէ, տիկէր տէվլէթլէ-րին բօլիթիգասընա մուխալիֆէթի՝ ֆիք-րինտէն պիլէ կէչիրմէտիկինի պէեան իյ-լէմիշ տիր։ — Բազար կիւնիւ իմբ. Վիլ-հէլմ՝ Ավսթրիա-Մաճար խարիճիէ նազըրը-նը հուզուրընա գապուլ իլէ, պիր չարէէք սաաթ գատար կէօրիւշմիւշ տիր։

ՀԱՅՏՈՒՏԼԸՂ. — Թիֆլիզատէն ա-ղընան պիր թէլէկրաֆա կէօրէ, կէ-չէն կիւն պիր էշգըլեա ֆըրգասը՝ Շակրիան իլէ Պէլիանավար արասըն-տա իւչ քիլիսէն իպարէթ պիր մու-հաֆազա հէյեէթի իւզէրինէ հիւ-ճումիտէրէք, պունլարտան պիրի թէլէֆ օրուպ, իքիսի ատ եարալան-մըշ տըր։ Կիճէ եարըսընա եազընն եիւզ պաշը ՏըմՕյէկլաչօֆ՝ էշգըեայը ճՇանտրգա կէթիրէրէք, իւզէրլէրինէ գրի թէմաշաեա վագ իտիլէն միւ-քէմմէլ պիր օեունը սէյր իթմիշլէր տիր։

*** Ճումա իրթէսի կիւնիւ պօնթ Կոլուխովսքի իլէ զօնթ Պիլօվ արա-սընտա ուզուն պիր միւլագաթ վու-գու պուլմուշ տըր։

*** Իմբ. Վիլհէլմ՝ ըէֆագաթընտա արշիտուգ Ֆր. Ֆէրտինանտ պու-լունտըղը հալատէ, ճումա իրթէսի սա-պահ ավա կիթմիշլէր տիր։

Իմբ. Ֆր. Ժոզէֆ, օ կիւնիւ Ալ-նիա պաշ վէքիլինի հուզուրընա գա-պուլ իթմիշ, վէ միւշարիլէյհէ պիւյիւք զրթատա պիր ըէսմինի իհտա իյլէմիշ տիր։

*** Իմբ. Վիլհէլմ, ճումա իրթէսի կիւնիւ Տանցիկէ միւթէվէճճիհէն մու-ֆարագաթ իթմիշ, վէ եօլտա պիր ճէ-մի զաֆիր թարաֆընտան քէմալը շէվգ իլէ ալգըշլանմըշ տըր։ Իմբ. Ֆր. Ժո-զէֆ, շըմէնտըֆէր ըսթասիոնընա գա-տար Ալմանիա իմբէրաթօրընա ըէ-ֆագաթ իթմիշ, վէ էսնաի մուֆա-ըագաթտա իքի իմբէրաթօրլար զա-եէթ սամիմանէ սուրէթտէ վէտալաշ-մըշլար տըր։

ԻՆԿԻԼԹԷՐՐԱ. — Սօն կիւնլէրատէ Լօնտրատա պիր գաշ տէֆա վիւքէ-լա մէճլիսի ագտ օրունմըշ տըր։ Պու իճթիմալերատէ պիլխասսա միւսթէմ-լիքեաթ նազըրը Մ. Զէմպէրլէյնին կէսրիւքէր լոիհասը մէվզուի միւ-զաքէրէ օրմուշ տըր։ Պու լոիհա հագ-գընտա ճէրէեան իտէն միւղաքէրա-թընն նէթիճէսի օլարագ նազըրը միւ-շարիլէյհ իլէ մալիէ վէ Հինտիսթան նազըրլարը իսթիֆա իթմիշլէր, վէ իսթիֆալարը գրալ թարաֆընտան գապուլ օրունմըշ տըր։

Ինկիլթէրրատա, պիւյիւք շէօհրէթ գազանմըշ օլան Մր. Զէմպէրլէյնին իս-թիֆասը ֆէվգէլատէ թէէսսիր իթ-միշ, վէ հէր քէսէ սէրմաեէյի պահս ու մէգալ օրմուշ տըր։

ԻՆԿԻԼԹԷՐՐԱՏԱ ԴԱԹՕԼԻՔ ՄԷԶ-ՀԷՊԻ. — Լօնտրատան ալընան պիր թէլէկրաֆա կէօրէ, Բէնթէրպըրի սէրբիսգօբօսը սապգընընը մախատուը բրօթէսթան բաբասը Պէնսէն՝ կէչէն-տէ Դաթօլիք քիլիսէսինէ տախիլ օր-մուշ, վէ Դոմինիկեան թարիգաթընա կիրմիշ տիր։

ԱԼՄԱՆԻԱՆԸՆ ԲՕԼԻԹԻԴԱՍԸ. — Ալ-մանիա իմբէրաթօրը վէ պաշ վէքիլինին Վիէննատա պուլունտըղլարը սրրատա, Նէօյէս Վիէնը Թակպլաթ նամ ղազէթա-նընն պիր մուհարիրի՝ Ալմանիա պաշ վէ-քիլէյէ միւլագաթ իթմիշ, վէ պու միւ-լագաթտա պաշ վէքիլի միւշարիլէյհ՝ Ալ-մանիա բօլիթիգասընն խուսուսի մագ-սէտլէրի պուլունմասընընը, վէ Ալմանիա՝ ճիւռէն միւսալէմէթ բօլիթիգասընա սա-լիք օլտըղը ճիհէթլէ, տիկէր տէվլէթլէ-րին բօլիթիգասընա մուխալիֆէթի՝ ֆիք-րինտէն պիլէ կէչիրմէտիկինի պէեան իյ-լէմիշ տիր։ — Բազար կիւնիւ իմբ. Վիլ-հէլմ՝ Ավսթրիա-Մաճար խարիճիէ նազըրը-նը հուզուրընա գապուլ իլէ, պիր չարէէք սաաթ գատար կէօրիւշմիւշ տիր։

ՀԱՅՏՈՒՏԼԸՂ. — Թիֆլիզատէն ա-ղընան պիր թէլէկրաֆա կէօրէ, կէ-չէն կիւն պիր էշգըլեա ֆըրգասը՝ Շակրիան իլէ Պէլիանավար արասըն-տա իւչ քիլիսէն իպարէթ պիր մու-հաֆազա հէյեէթի իւզէրինէ հիւ-ճումիտէրէք, պունլարտան պիրի թէլէֆ օրուպ, իքիսի ատ եարալան-մըշ տըր։ Կիճէ եարըսընա եազընն եիւզ պաշը ՏըմՕյէկլաչօֆ՝ էշգըեայը ճՇանտրգա կէթիրէրէք, իւզէրլէրինէ հիւճումիտ իթմիշ, վէ էշգըեատան ի-քիսինի թէլէֆ իյլէմիշ տիր։

ՀԱՎԱ. — Մէրքէզի Էվրօբատա հավա եէնիտէն պօզուլմուշ օլուպ, պունուն թէէսսիրի՝ Թունանընը վէ Պալղանլարը պէրիսի օլան պու թա-ռաֆլարատա տահի հիսս իտիլմէքտէ տիր։ Ավսթրիա վէ Զուիցէրիա տաղ-լարընա քէսրէթլէ գար եաղմագտա օլուպ, Զուիցէրիատա արապա եօլ-լարը՝ գար եըղընլարընտան կէչիլմէզ օլմուշ տըր։ Զօգ եէրլէրատէ բօսթա-լար իշլեեէմէմէքտէ տիր։ Կէօթէն-կէնատէ բրօֆէսսէօր Պէնզէլէր՝ Էվրօ-բատա հավանընն սօուսմասընը վէ պօ-զուլմասընը՝ եանար տաղլարընն, խու-սուսիյլէ Մարթինիքին Բըլէ տաղը-նընն թուռթուշմասընա նէթիճէսի օլարագ, Իսլանտա ատասը եանար տաղլարը-նընն թուռթուշմասընա համի իտիպ, զէմին ալթընտաքի պու թուռթուշ-մալար խիթամ պուլմատըգճա, հա-վանընն տիզէլէճէկինի մէմուլ իթ-մէեօր։

*** Զըգան ճումա կիւնիւ Նիւ-եօրգտա վէ ճիվարընտա տէհշէթլի պիր գասըրղա վուգու պուլուպ, պիւ-թիւն էհալի գօրգուսընան սօգաղա չըզմըշ, քէնշիրէլէրին ճամլարը գը-ըըլմըշ, արապալար իշլեեէմէմիշ, Մ. Բարթողիմէոս քիլիսէսինին չան գու-լէսի եըզըլաճագ տէրէճէտէ էյիլմիշ, եաեա եօլճուլարատան չօգլար՝ ֆուր-թունանընն շիտտէթինատէն տէվրիլմիշ, եախօտ սիւրիւքլէնմիշ. Սատէպէթըն-տա 18 սէֆինէ մահվ օլմուշ, Պրօգ-լինտէ իքի քիլիսէնին չան գուլէլէրի եըզըլմըշ, վէյհասըլ, պու եիւզատէն քէք պիւյիւք խասարաթ վուգու պուլմուշ տըր։

ԲԱԹՐԻԳԽԱՆԷ ՀԱՎԱՏԻՍԻ

Բազար կիւնիւ, Յիսուս Քրիստոս Մայր եկեղեցիմիզէ, Թրապիզօն մէրխասասը Սրհ. Ստեփան Եպիսկ. Աբիկեան Թարա-ֆընտան մութանթան սուրէթտէ Գուտատ-սը չէրիֆ թագտիս գըլընմըշ, վէ պատէ-հու, մէզքիւր քիլիսէտէ Թաղ. Խորհուրդ վազիֆէսինի իյֆա իթմիշ, վէ պու կիւն թէրքի հայաթ իյլէմիշ պուլունան Գարագաշ Կարապետ էֆ. իլէ տիկէր զէվաթը իսթիրահաթը բուհուլարը իչին բահմէթ տուա-լարը օգունմուշ տըր։

Պու միւնասիպէթլէ քիլիսէ, կիւզէլճէ թէզեին իտիլմիշ, թէղանիհաթ մունթա-զամէն իճրա օրունմուշ, վէ միւթէվէֆա թաղականլարը էրքէք վէ գասրն ագրա-պա վէ անրպպալարըյլա սահր զէվաթ հա-զըր պուլունմուշլար տըր։

Այինի բուհանինին խիթամընտա քիլի-սէնին սալօնընա չըգըլարագ, պու սըրատա Յովհ. էֆ. Ալան թարաֆընտան պիր նութգ գրատթ օրունարագ, պունտա մէզքիւր քի-լիսէնին հիւսնի իտարէսինէ մուգատտէմա հասրը զիհին վէ վիճուտ իթմիշ օլան զէ-վաթընն, էգճիւմէ տիրայէթի, մալիւմա-թը վէ սայ ու զայրէթիյլէ ճիւմլէնին բիա-եէթ վէ հիւրմէթինի գազանմըշ պուլու-նան Գարագաշ Կարապետ էֆ.նին խիթի-րահաթը բուհու իչին պիր այնի բուհանի-նին իճրասընը՝ Մայր եկեղեցիմիզին չիմ-տիքի Մեծ-Ժողովրդապետի Գերշ. Յովսէփ Ծ. Վ. Աբիկեանընն թասմիմ իթմիշ, վէ մէզքիւր քիլիսէնին Մեծ-Ժողովրդապետի սապգը Սրհ. Ստեփան Եպիսկ. Աբիկեան թարաֆընտան տախի պու զիյնէթէ բիասէթ իսիլմիշ օլմասընտան տօլայը իզհարը թէ-չէքքիւր իթտիկի կիպի, տավէթի վագրա-եա իճապ իտէրէք, մէզքիւր զիյնէթէ կէլ-միշ օլանլարա տախի պէեանը մէմնունիյէթ իյլէմիշ տիր։ Ալան էֆ.՝ պու նութգընտա Գարագաշ Կարապետ էֆ.նին ճէմաաթը-մըզճա նիչէ նիչէ ումուրը խայրիէսինի զիքր վէ թասատա իյլէտիկի կիպի, տի-կէր էօյմիւշ օլան Թաղականլարը, վէ սէ-նէլէրճէ պու քիլիսէնին Մեծ-Ժողովրդա-պետլիկինատէ պուլունմըշ օլան Արհ. Ստե-փան Եպիսկոպոս իլէ հաեաթտա օլան տի-կէր Թաղականլարը խբատմաթընը տախի մէհմ իյլէմիշ, վէ սէօզլինիւ չիմտիքի Մեծ-Ժողովրդապետ իլէ Թաղ. Խորհուրդ ազալարընա խիթապ իտէրէք, անլէրին-տէ, քիլիսէնին հիւսնի իտարէսի վէ ինթի-զամը խուսուսընտա ճիտտի խըզմէթլէրինի զիքր իտէրէք, նութգընա խիթամ վէրմիշ տիր։

Պատէհու պիր միւտէթ արամէղ միւ-սահիպլէթ իտիլէրէք, հուզզարա շէքէր-լամէլէր վէ գահվէլէր իքրամ օրունմուշ, վէ էօյլէն բատտալէրինատէ ճէմիյէթ տա-ղըլմըշ տըր։

*** Յիսուս Քրիստոս Մայր եկեղեցիմիզին Թաղ. Խորհուրդ հէյեէթլէրինատէն պահս իտիլտիկի սըրասա, շիմտիքի հէյեէթին մէ-սաի վէ իգտամաթը ճիտտիէ վէ ֆէտա-քեարանէսի սիւքիւթլէ կէչիլմէզ։ Շիմ-տիքի հէյեէթ, մէմուրիյէթէ կէչտիկինատէ, քիլիսէնին իրատլարը զայրը մունթազամ պիր հալատէ օլուպ, ինչպու հէյեէթ, բէք չօգ զահմէթ վէ էմէքլէ պունլարը պիր ինթիզամ ալթընա ալմըշ, գուեուտաթճա պիր թա-գըմ գուսուր վէ նօգսանլարը արաշթըրըպ մէյտանա չըգարըգտան սոնրա, իսլամ վէ իքբալ իթմիշ, Ցերիսաատէթտէ էրմէնի-գաթօլիք ճէմաաթընն միգտարը նուֆու-սընա տահր մունթազամ պիր տէֆթէրին լիւզումը՝ չօգտան պէրի հիսս օլունուպ, հաթթա միւթէվէֆա Կարապետ էֆ. Գա-բրագաշը զէմանը հաեաթընտա իչպուլիւ-զում թագտիր օլունարագ, Բաթրիգխա-նէմիզ մէմուրիյնի միւսթասիանընտան Սե-րովբէ էֆ. Ցերհատա մարիֆէթիյլէ մէզքիւր թահրիրի նուֆուսա պաշլանըմըշ օլարզը հալատէ, շիմտիքի հէյեէթ՝ իչին պաշընա կէչտիկինատէ, պու նօգթաեա տահա զի-եատէ կէրմի վէրմիշ, վէյհասըլ սոն կիւն-լէրտէ ալարզըմըզ մալիւմաթա նէզարէն, Յիսուս Քրիստոս Թաղ. Խորհուրդը, պունլար-տան տահա մուհիմ պիր խըզմէթտէ պու-լունմուշ տըր քի, ումումիյէթլէ թագ-տիրէ լայըգ տըր։

Շէօյլէ քի, քիլիսէնին իրատլարը վագ-թիյլէ տէյէր գըյմէթլէրինատէն զիեատէ թախմին վէ թագտիր իտիլմիշ օլմասըյլա, սէնէ պէ սէնէ պիւյիւք պիր միգտարատա էմլաք վէրկիսի վէրիլմէքտէ իքէն, ախի-րէն, էմլաքընն եէնիտէն թագտիրիյլէ իճա-պընտա թէնզիլի խուսուսը գապրի իճրա օրմասընա տահր նէյր օրունան գարարը ալի մուճիպինճէ, մէզքիւր քիլիսէնին էմ-լաքը եէնիտէն թագտիր իտիլմէքլէ, պիր խայրի թէնզիլ օրունմուշ, վէ թէրքիւմ իթմիշ պուլունան վէրկիսէր տէֆաթէն վէ-րիլտիկի թագտիրտէ, միւթէրքիւմ վէր-կիսէրին, թէնզիլ օրունմըշ օլան գըյմէթ իւզէրինատէն թահրիլ իտիլէճէկի թագտիր պուլունմուշ օրմասըյլա, Ս. Քրիստոս Թաղ. Խորհուրդը հէյեէթինին ինչպու թէնէպպուս վէ մուվաֆֆագըյեէթի, հագգընէթէն բէք մուհիմ պիր խըտմէթ օլտուղը ինքեար օրունամազ։

Շու գատար քի, պու մուվաֆֆագըյ-եէթ՝ պիրիքմիշ օլան էմլաք վէրկիսէրինին թօքատան վէրիլմէսիյլէ թէքմիլ օրապիլէճէ-կինատէն, Թաղ. Խորհուրդ, պու խուսուս իչին տէ պիր չարէ տիւշինմիշ, վէ կ. Բաթրիգ բիւթպ. էֆ. հաղրէթլէրինէ արզ իյլէմիշ օրմասըյլա, միւշարիլէյհ հաղրէթ-լէրինին տախի հիմմէթլէրի սայէսինտէ նէ-թիճէյի գաթիէնին անգարիպ վիճուտէ կէ-լէճէկի մէմուլ իտիլմէքտէ տիր։

*** Մաէլմէնունիյէ խապէր ալտրը-մըզա կէօրէ, նամիզաճ օրտուղընը վէ Մա-գըրքէօյիւնտէ ազրապասընտան պիր զա-թըն խանէսինտէ թէտավի օրունմաղտա պուլունտըղընը եազտըրմըզ Գրիգոր Վէքիլի Արհ. Աեեատս Սրք. Արփիարեան՝ իեատէյի սրհհէթ ու ափիյէթլէ, Կաթողի-կոսարանա ավէտթ իյլէմիշ տիր։

* Ճէմաաթըմըզ նէվրէստիկեանընտան Լօզոթէթ էֆ. Գալբագեան, հոգեւոր-լան խոհիատ վէ գապիլիյէթինէ մէպնի, Մէքթէպի Հուգուզը Շահանէեթ տէվամ արզուսինտէ օլտուզը հալտէ, պու սէնէ մէքթէպի մէզքիւրէ տուխուլ իչին գայտ օլունան պիր խայլի նամզէտլէրտէն իմթիհանչարը իճրա իտիլէն 60—65 թալէպէ իչինտէ քէնտիսի տախի պուլունմուշ, վէ բէք բարլագ պիր իմթիհան վէրմէքլէ, իչպու իմթիհանա մէմուր օլանլարճա մազհարը թագտիր վէ սէնա օլմուշ տըր։

Արա սրրա զաղէթամըզտա տէրճ իտիլէն միւֆիտ մէգալէլերիյլէ թանըմըզ օլան միւմտաիլէյհ Լօզոթէթ էֆ., միւգթէտիր վէ միւսթաճիր պիր կէնճ օլուպ, իչպու մուվաֆֆագըյէթինտէն տօլայը քէնտիսինի թէպրիքլէ պէրապէր, միւսթագպէլէն տախի քէսպի թէմէյիւզ վէ թէրագը իթմէսիյլէ, ֆամիլեասընա, ճէմաաթընա վէ սէնէլէրճէ տէրուինտէ թալիմ ու թէրպիէ կէօրմիւշ օլտուզը Ս. Գրիգոր Լուսաւորիչ մէքթէպինէ պահսի չէրէֆ ու իֆթիխար օլմասընը թէմէննի իտէրիզ։

* Թրապիզօն մէրխասալ ճէտիսի Արհ. Ստեփան Եպիսկ. Արիկեանըն մահէլլի մէմուրիյէթինէ ազիմէթի՝ Թրապիզօն թեմինին պազը խուսուսաթընըն թէսվիէսինէ թէալիգ իտիլմիշ օլուպ, իչիթտիկիմիզէ կէօրէ, միւշարիլէյհ Եպիսկոպոս, խուսուսաթը մէզքիւրէնին օլտուգճա մէճմուն օլունաճագ պիր մէրթէպէյէ գօնմասը իչին իճապ իտէն մահէլլէր իլէ մուխապէրաթա թէշէպպիւս իթմիշ, հաթթա պու թէշէպպիւսաթընտա խայլիճէ մուվաֆֆագ տախի օլմուշ օլտուզընտան, վագթը ազիմէթինին քէք տէ կէճիքմէյէճէկի մէմուլ օլունուեօր։

* Կիւրինտէ տախի միւթէվէֆա օն իւչինճի Լէօն Բաբանըն իսթիրահաթը ըուհու իչին մութանթան սուրէթտէ Զայնաւոր Պատարագ վէ Հոգեհանգստեան Պաշտօն իճրա իտիլմիշ, վէ բէք չօգ ճէմաաթ հազր պուլունմուշ տըր։ Մէրխասա վէքիլի Գերց. Ներսէս Ծ. Վ. Պաղտիկեան պու միւնասիպէթլէ միւէսսիր պիր մէրսիյէ իրատ իյլէմիշ տիր։

* Տիւն սապահ չէհրիմիզտէ պուլունան Էրմէնի բիսգօբսանը, բաթրիգ ռիւթ. Օրմանեան էֆ. հազրէթլէրինին տավէթի վախտուսէսի իւզէրինէ, միւշարիլէյհին թահթը ըուհասէթինտէ պիլ իճթիմա, պազը ըուհանի մատտէլէր իւզէրինէ իճրաի միւզաքէրէ իթմիշլէր, վէ բաթրիգ հազրէթլէրինին կէթիրմիշ օլտուզը պիր թահրիրաթը իմզալամըշլար տըր։

* Էրմէնիճէ զաղէթալար՝ Պանարբմա գաթօլիքլէրինտէն պաղրսընըն Էրմէնի բաթրիգխանէսինէ տէխալէթ իթտիքլէրինի եազմըշլար իսէ տէ, պու պապատէ Բաթրիգխանէմիզճէ մալիմաթը ըէմմի ալընմըշ օլմատըղընտան, մէզքիւր խապէր՝ պիզճէ միւհթաճը թաստիգ տիր։

ՅԱԿՈԲ ԷՖԷՆՏԻ ԷՆՔՍԷՐՃԵԱՆ

Ցետ երկարատեւ հիւանդութեան և ընդունելոյ զՍ. Խորհուրդս Եկեղեցւոյ, հանգեաւ ի Տէր, ի սուգ անմխիթար թողլով իր եղբարքն և եղբօրորդիքն, որք ցաւ ի սիրտ կը հրաւիրեն զաղգականս և զծանօթս յուղարկաւորութեան տխուր արարողութեան, որ պիտի կատարուի վաղը Հինգշաբթի, ի ժամ 3 1)2 ի Ս. Յովհան Ոսկերերան Եկեղեցին, ուր արդէն փոխադրեալ է Հանգուցեալին մարմինը։

Բերա, 10 Սեպտեմբեր 1903

Կը խնդրուի ծաղկեփունջ չի խրկել։

ԱԶԴ. — Մահազդ չընդունողներէն զոյս իրր այն նկատել կը խնդրուի։

ԹԷՎՖԻՀԱԹ

Պէյրութ բօսթախանէսի իթթիհատ պաշ մէմուրը Խալիլ Ֆազըլ էֆ. իլէ Մէարիֆ նէզարէթի թէֆթիշ վէ մուայէնէ մէմուրլարընտան Նէճիպ էֆ.յէ սալիսէ բիւթպէսի թէվճիհ. Մամուրէթ իլ Ագիզ վիլայէթի Տէֆթէրխանէ մէմուրիյէթինէ՝ Ղուրաուբ սանճաղը սէֆիթէրխանէ մէմուրը Ալի Ռիզա էֆ. թայէին. Ճէպէլի Լիպնան մէճլիսի իտարէ ըէիսի Հապիպ բաշաեա Զնճի Օսմանի, Պէյրութ բօսթախանէսի իթթիհատ պաշ մէմուրը Խալիլ Ֆազըլ էֆ.յէ 4 իւնճիւ Մէճտ. նիշանլարը իհսան.

* Զիրաաթ հէյեէթի ֆէննիէսի իքինճի շիւպէսի միֆէթթիշի՝ Էրմէնի բաթրիգխանէսի հիսապ գօմիսիօնը ազասընտան Սուրէնեան Վահան վէ Էրմէնի մէքեաթիպի իտարէսի ազասընտան Քէրէսթէճեան Պօղոս էֆ.ղէրէ ուլէա սանիսի բիւթպէսի թէվճիհ. Մէճլիսի Սըհհիէ ազասընտան մուհասէպէճի Խուրշիտ էֆ.յէ 1ինճի, Արեւելք զաղէթասը սահիպի իմթիեազը Եուսուֆեան Զարեհ էֆ.յէ 3իւնճիւ Մէճտ. նիշանը, Զիրաաթ պանգասը մէճլիսի իտարէ ազասընտան՝ զիրաաթ հէյեէթի ֆէննիէսի ըէիսի Էրամ էֆ.յէ կիւմիւշ Լիյազաթ միտալեալարը իհսան պույրուլմըշ տըր։

ՏԱԽԻԼԻԷ

Տիւն Ավսթրիա, Իրան վէ Սըրպիա սէֆիրլէրիյլէ Գարատաղ մալահաթկիւզարը՝ Սաարազամ վէ Խարիճիէ նազըրը հազրաթըլար, Բումանիա սէֆիրի վէ Տիւեունը ումումիէ մէճլիսի իտարէ վէքեալէթինէ թայէին օլընան Մ. Պլօգ՝ Սատրազամ հազրէթլէրիյլէ միւլագաթ իթմիշլէր տիր։ Գարատաղ մալահաթկիւզարը տիւն Մալիէ նէզարէթինէ տախի կիտէրէք, նազըր բաշա հազրէթլէրիյլէ կէօրիւշմիւշ տիւր։

—Հիւքիւմէթի Սէնիէ նամընա Ալմանիատա սաթընն ալընան սէրի աթէշի թօքլարընն թէճրիպէյէրինէ մէմուր Խուրշիտ բաշա՝ մայէթիյլէ չէհրիմիզտէն տիւն հարէքէթ իթմիշ տիր։

—Օսմանլը պանգասը միւսիր մուավինի Բանճիրի պէյ՝ տիւն սապահ Էվրօբայա միւթէվէճճիհէն հարէքէթ իթմիշ տիր։

—Տիւն Բում բաթրիկի էֆ.նին իսմի կիւնիւ օլտըղընտան, բաթրիգխանէտէ բէսմը գապուլ վուգու պուլմուշ տըր։

—Թիւրքճէ զաղէթալաբտա օգունտըղընա կէօրէ, Մանասթը վիլայէթինին միւխթէլիֆ թարաֆլարընտա ասաքիրի Շահանէ իլէ էշգբեա ֆըրգալարը պէյնինտէ միւսատէմէլէր վուգու պուլմագտա օլուպ, պու միւսատէմէլէրտէ էշգբեատան պազըլար մագթուլ վէ մէճբուհ օլմագտա, պազըլար ամանա կէլմէքտէ, վէ պու սուրէթլէ էշգբեա ֆըրգալարը թարումար իտիլմէքտէ տիր։

—Բազար իրթէսի կիւնիւ Ինկիլթէրրա վէ Բումանիա սէֆիրլէրի՝ Խարիճիէ նազըրը հազրէթլէրիյլէ միւլագաթ իթմիշլէր տիր։

—Ալմանիա սէֆիրի՝ զէվճէսինի իսթիգպալ իթմէք իւզրէ, ճումա իրթէսի կիւնիւ Քէօսթէնճէէ կէթմիշ տիր։

—Թարաֆը հազրէթի Բատիշահիտէն Գարատաղ խարիճիէ նազըրը Մ. Վուգօվիչէ մուրասսա Իֆթիխար, վէ Մ. Մաթանօվիչէ Զնճի Մէճիտի նիշանլարը իհսան պույրուլմըշ տըր։

—Ճումա իրթէսի կիւնիւ Մ. Մաթանօվիչ, Գարատաղ սէֆարէթինին թէրճէմանըյլա մապէնի Հիւմայունա պիլ ազիմ, պաշ քեաթիպ Թահսին բաշա հազրէթլէրինի զիւարէթ իթմիշ տիր։

—Էվրօբաեա ֆիրար իթմիշ օլան Գարէսի բօսթա վէ թէլէկրաֆ միւտիրի սապրգը Սիւլէյման Շիւքրիյ՝ Մանքէմէի ճինայէթտէն 10 կիւն մէօհլէթ վէրիլմիշ տիր։ Մանքէմէէ կէլմէտիկի հալտէ ղրեապէն մուհաքէմէ օլունարագ, հուզուզը մէտէնիեէտէն իսգաթ իտիլէճէք, վէ էմվալի զապթ օլունաճագ տըր։

—Մ. Վուգօվիչ վէ Մ. Մաթանօվիչ ճումա կիւնիւ Բում բաթրիկի էֆ.յի, վէ իրթէսի կիւն Խարիճիէ նազըրը հազրէթլէրինի զիւարէթ իթմիշլէր տիր։

—Միւշար վէ միւմաիլէյհիւմա չըգան ճումա կիւնիւ հուզուրը Շահանէեթ գապուլ պույրուլտըգլարընտա, իւչ չարեէք սաաթ նէզտի հազրէթի Բատիշահիտէ գալմըշլար տըր։

—Մ. Վուգօվիչ ճումա իրթէսի կիւնիւ Տէրիսաատէթտէն հարէքէթ իտէճէք տիր։

—Փօսօվա վալիսի Շաքիր բաշա՝ Միթրօվիցատա կիթմիշ օլուպ, ժանտարմալարըն թէնսիգիյլէ իշթիղալ իթմէքտէ տիր։

—Միթրօվիցատա 300 եաթագլըգ պիր խասթախանէ ինշա օլունաճագ տըր։

—Բում բաթրիկի էֆ.՝ կէչէն կիւն Պէյօղլունտա Բէրա Բալլաս օթէլինէ կէլէրէք, Գարատաղ խարիճիէ նազըրըյլա սէֆարէթ մասլահաթկիւզարընա իւեատէի զիւարէթ իթմիշ տիր։

—Էտիրնէ վիլայէթի Բում էհալիսի՝ սատագաթլարընը միւպէյեին պիր տրիզէյի՝ խաքիբայը Շահանէեթ թագտիմ իթմէք իւզրէ Բում բաթրիգխանէսինէ կէօնտէրմիշլէր տիր։ Էհալիի մէրգումէ, իչպու ադրիզէտէ, Զաթը հազրէթի Բատիշահինին վէ տէվլէթի Ալիէլերինին ուզրընա գանլարընը տէօքմէէ հազրը օլտուգլարընը պէեան իյլէմիշլէր տիր։

—Տէրիսաատէթ Իրան թէպասը պէյնինտէ, Բումէլիտէքի ասաքիրի Շահանէ իչին գըլըգ լեվազիմաթ թէտարիքի զըմնընտա Իրան սէֆիրինին թահթը ռիեասէթինտէ, Իրան միւթէպէրանընտան միւրէքքէպ պիր գօմիսիօն թէշքիլ օլունմուշ տըր։

—Շէհիր էմանէթինտէ միւթէշէքքիւլ իեանէ գօմիսիօնընա վէ Իզմիր իեանէ գօմիսիօնընա՝ ասաքիրի Շահանէնին գըլըգ իհթիեաճաթը իչին պիր խայլի զեվաթ իեանէլէր կէօնտէրմիշլէր տիր։

—Շէհիր էմանէթի՝ էհալինին կէօնտէրտիկի գըլըգ էլպիսէլերտէն չիմտիէ գատար ասքերի տէպպօյա 415 տէնկ թէզիմ իթմիշ, վէ բազար իրթէսի կիճէսի էշեայը մէզքիւրէ Սէլանիք վէ Էտիրնէէ կէօնտէրիլմիշ տիր։

—Վասիլիգօս, Ինէ-ատա վէ Սիթէրօը էհալիսինին իհթիեաճաթընը խաֆիֆլէթմէք իւզրէ, թէքրար էրզագ վէ ագչէ թէվզի իտիլմիշ, վէ էհալինին ահվալը սրհհիէսինէ նէզարէթ իթմէք իչին, հէր տիւրլիւ իլաճլար իլէ պիր թապիպ կէօնտէրիլմիշ տիր։

—Ճէնօվատա Անսալտո ֆապրիգասընա՝ Հէյպէթնիւմա գրուազէօրիւնտէն տահա պիւյիւք վէ տահա չարուգ հարէքէթ իտէր պիր գրուազէօրիւն ինչասը սիբարըլ իտիլմէսինէ Մէճլիսի վիւքէլաճա գարար վէրիլմիշ տիր։

—Ֆրանսա սէֆիրի Մ. Գոնսթան վէ միսաֆիրի պուլունան Ֆրանսա Մէճլիսի մէպուսանը բէիս մուավինի Մ. Լոգրուա՝ պու կիւն Պրուսայա կիտէճէքլէր տիր։

—Պապի-աթիգ իլէ Գըրգ-քիլիսէ, վէ Օխրի իլէ Տէրճէ արասընտա թէլէկրաֆ թէլլերի թէսսիս օլընաճագ տըր։

—Գաչագճըլըղըն մէնի իչին Շէվքէթ-նիւմա վէ Սահիր նամ թօր չէքէր սէֆիսնէլէր՝ Շեզօտրա վէ Բրէվէզա սէվահիլինէ կէօնտէրիլճէքլէր տիր։

—Տիւեունը ումումիէ մէճլիսի իտարէ ըէիսի սապրգը Սըր Պապինկթըն Սմիթ ճումա իրթէսի կիւնիւ չէհրիմիզտէն հաղրէքէթ իթմիշ տիր։

—Բում բաթրիկի էֆ.՝ կէչէն կիւն Պէյօղլունտա Բէրա Բալլաս օթէլինէ կէլէրէք, Գարատաղ խարիճիէ նազըրըյլա սէֆարէթ մասլահաթկիւզարընա իեատէի զիւարէթ իթմիշ տիր։

—Էտիրնէ վիլայէթի Բում էհալիսի՝ սատագաթլարընը միւպէյեին պիր տրիզէյի՝ խաքիբայը Շահանէեթ թագտիմ իթմէք իւզրէ Բում բաթրիգխանէսինէ կէօնտէրմիշլէր տիր։ Էհալիի մէրգումէ, իչպու ադրիզէտէ, Զաթը հազրէթի Բատիշահինին վէ տէվլէթի Ալիէլերինին ուզրընա գանլարընը տէօքմէէ հազրը օլտուգլարընը պէեան իյլէմիշլէր տիր։

—Տէրիսաատէթ Իրան թէպասը պէյնինտէ, Բումէլիտէքի ասաքիրի Շահանէ իչին գըլըգ լեվազիմաթ թէտարիքի զըմնընտա Իրան սէֆիրինին թահթը ռիեասէթինտէ, Իրան միւթէպէրանընտան միւրէքքէպ պիր գօմիսիօն թէշքիլ օլունմուշ տըր։

—Շէհիր էմանէթինտէ միւթէշէքքիւլ իեանէ գօմիսիօնընա վէ Իզմիր իեանէ գօմիսիօնընա՝ ասաքիրի Շահանէնին գըլըգ իհթիեաճաթը իչին պիր խայլի զեվաթ իեանէլէր կէօնտէրմիշլէր տիր։

—Շէհիր էմանէթի՝ էհալինին կէօնտէրտիկի գըլըգ էլպիսէլերտէն չիմտիէ գատար ասքերի տէպպօյա 415 տէնկ թէզիմ իթմիշ, վէ բազար իրթէսի կիճէսի էշեայը մէզքիւրէ Սէլանիք վէ Էտիրնէէ կէօնտէրիլմիշ տիր։

—Վասիլիգօս, Ինէ-ատա վէ Սիթէրօը էհալիսինին իհթիեաճաթընը խաֆիֆլէթմէք իւզրէ, թէքրար էրզագ վէ ագչէ թէվզի իտիլմիշ, վէ էհալինին ահվալը սրհհիէսինէ նէզարէթ իթմէք իչին, հէր տիւրլիւ իլաճլար իլէ պիր թապիպ կէօնտէրիլմիշ տիր։

—Ճէնօվատա Անսալտո ֆապրիգասընա՝ Հէյպէթնիւմա գրուազէօրիւնտէն տահա պիւյիւք վէ տահա չարուգ հարէքէթ իտէր պիր գրուազէօրիւն ինչասը սիբարըլ իտիլմէսինէ Մէճլիսի վիւքէլաճա գարար վէրիլմիշ տիր։

—Ֆրանսա սէֆիրի Մ. Գոնսթան վէ միսաֆիրի պուլունան Ֆրանսա Մէճլիսի մէպուսանը բէիս մուավինի Մ. Լոգրուա՝ պու կիւն Պրուսայա կիտէճէքլէր տիր։

—Պապի-աթիգ իլէ Գըրգ-քիլիսէ, վէ Օխրի իլէ Տէրճէ արասընտա թէլէկրաֆ թէլլերի թէսսիս օլընաճագ տըր։

—Գաչագճըլըղըն մէնի իչին Շէվքէթ-նիւմա վէ Սահիր նամ թօր չէքէր սէֆիսնէլէր՝ Շեզօտրա վէ Բրէվէզա սէվահիլինէ կէօնտէրիլճէքլէր տիր։

—Տիւեունը ումումիէ մէճլիսի իտարէ ըէիսի սապրգը Սըր Պապինկթըն Սմիթ ճումա իրթէսի կիւնիւ չէհրիմիզտէն հաղրէքէթ իթմիշ տիր։

)(68)(

ՊԻՔԷՍ ԳԱՏԸՆ

Տինա, թաամլարը վէ իչկիլերի կէօզտէն կէչիրտիքտէն սոնրա,

— Պու ազշամ, միւսիլէր, ճանըմ էյլէնմէք արզու իտիեօր։ Եէրլիլերին գահվէխանէլերինի կէզէճէյիզ, անլերին բագսլարընը պէյր իտէճէյիզ։ Իմտի պիր ազ գաֆալարըմըզըն թուրմասը լազըմ տըր. եաչանը՞ն էյլէնճէ, զէֆք, ճիւնպիւշ, եաչասը՞ն՝ չամբանիա, տէտի։

Պէօյլէճէ պունլարըն թաամը, կէնճ տիւշէսին նէշէսի վէ չարապ իլէ չամբանիանըն թէէսսիրի սահէսինտէ, զայէթ քէյֆլի օլտու։

Բաուլ, զէվճէսի վէ Ժագ Կօվէն՝ թէրացատա գահվէ վէ չուրուպ իչտիքտէն սոնրա, օթէլտէն մուֆարագաթ իտիպ, գլաղուզլարբյա պիրլիքտէ եէրլիլերին սէմթինէ տօղրու իլէրլէտիլէր։

Եօլտա էօթէտէ պէրիտէ պաղըլար հասըրլար իւզէրինտէ օթուրմուշ, նարկիլէ վէ եա գահվէ իչմէքտէ իտիլէր։ Արատա սրրատա տախի թարպուգա վէ տավուլ սէսիյլէ չարգը սէսլերի իչիտիլմէքտէ իտի։

Շարգը սէսլերինին կէլտիկի եէր՝ միւզիգալը պիր գահվէխանէ օլուպ, իւչ էճնէպիլէր պուրատա կիրտիքլէրինտէ, հէր քէսին իւզէրինտէ պիր թէէսսիր հասըլ օլարագ, օրթալըգտա սիւքիւթ վագը օլտու։

Գահվէճի, իչպու եէնի միւշթերիլերինի գարշըլատարագ, միւնասիպ պիր մահէլլատէ օթուրթը։

Խասսէթէն եաբըլմըշ օլան եիւքսէք պիր սէտտ իւզէրինտէ, պաղը էրքէք վէ գատրն բագգալար իլէ միւզիգաճըլար օթուրմուշ օլուպ, գահվէճինին իսթարը իւզէրինէ շարգըտա պաշլանտը։

Տինա, սահնէնին թա էօնիւնտէ, Բաուլ իլէ Ժագ տախի արգատա օթուրմուշ օլուպ, իւչիւ տէ, քէնտիլերինի ֆէվգէլատէ մէրազլէ թէճճէսիւս իթմէքտէ օլան եէրլի միւշթերիլերին օրթասընտա, ֆագաթ սայքի անլերտէն այրը սուրէթտէ պուլունմագտա իտիլէր։

Միւզիգաճըլարըն բէիսի թարաֆընտան վէրիլէն իշարէթի իւզէրինէ, պիր գատրն սահնէ իւզէրինտէ իլերլէեէրէք, իւչ էճնէպիլէր իչին պիւսպիւթիւն եէնի օլան բագսա պաշլատը։

Կէնճ տիւշէս, քիմսէյի սայմաեարագ, եիւքսէք սէսլէ մուախէղէ իթմէքտէ, վէ էֆքեարընը սէրպէսթճէ պէեան իյլէմէքտէ օլուպ, բագգաս գատրն օեունընը պիթիրտիկինտէ, տիւշէս չիտտէթլէ ալգըշլատը, վէ գօրսաժընտաքի չիչէքլերի սահնէեէ աթտը։

Ժագ Կօվէն, եէրլիլերին, ատէթլերինէ գարշը օլան պու կիպի հարէքէթլերտէն տարըլաճագլարընը հիսս իթտիկինտէն, հաթթա գահվէխանէեէ կիրտիկի զէման պաղըլարըն եիւզիւ պուրուշտըղընը կէօրմիշ օլտուզընտան, Տինաեա, հիսսիեաթ վէ էֆքեարընը սէրպէսթճէ իզհար իթմէմէսինի՝ գուլաղընա տօղրու էյիլերէք անլաթտը։

Բաուլ տախի, տօսթընըն միւթալէասընը հագգը պուլարագ, զէվճէսինի օրատան կէօթիւրմէք իսթէտի իսէ տէ, մէզպուրէ, պու գօրգուլարը իշ եէրինէ գոյմաարզընտան, զայէթլէ խօշլանտըզ պու եէնի մէնզարէտէն չէքիլմէք իսթէմէտի։

—Օսմանլը պանգասը միւսիր մուավինի Բանճիրի պէյ՝ տիւն սապահ Էվրօբայա միւթէվէճճիհէն հարէքէթ իթմիշ տիր։

—Տիւն Բում բաթրիկի էֆ.նին իսմի կիւնիւ օլտըղընտան, բաթրիգխանէտէ բէսմը գապուլ վուգու պուլմուշ տըր։

—Թիւրքճէ զաղէթալաբտա օգունտըղընա կէօրէ, Մանասթը վիլայէթինին միւխթէլիֆ թարաֆլարընտա ասաքիրի Շահանէ իլէ էշգբեա ֆըրգալարը պէյնինտէ միւսատէմէլէր վուգու պուլմագտա օլուպ, պու միւսատէմէլէրտէ էշգբեատան պազըլար մագթուլ վէ մէճբուհ օլմագտա, պազըլար ամանա կէլմէքտէ, վէ պու սուրէթլէ էշգբեա ֆըրգալարը թարումար իտիլմէքտէ տիր։

—Բազար իրթէսի կիւնիւ Ինկիլթէրրա վէ Բումանիա սէֆիրլէրի՝ Խարիճիէ նազըրը հազրէթլէրիյլէ միւլագաթ իթմիշլէր տիր։

—Ալմանիա սէֆիրի՝ զէվճէսինի իսթիգպալ իթմէք իւզրէ, ճումա իրթէսի կիւնիւ Քէօսթէնճէէ կէթմիշ տիր։

—Թարաֆը հազրէթի Բատիշահիտէն Գարատաղ խարիճիէ նազըրը Մ. Վուգօվիչէ մուրասսա Իֆթիխար, վէ Մ. Մաթանօվիչէ Զնճի Մէճիտի նիշանլարը իհսան պույրուլմըշ տըր։

—Ճումա իրթէսի կիւնիւ Մ. Մաթանօվիչ, Գարատաղ սէֆարէթինին թէրճէմանըյլա մապէնի Հիւմայունա պիլ ազիմ, պաշ քեաթիպ Թահսին բաշա հազրէթլէրինի զիւարէթ իթմիշ տիր։

—Էվրօբաեա ֆիրար իթմիշ օլան Գարէսի բօսթա վէ թէլէկրաֆ միւտիրի սապրգը Սիւլէյման Շիւքրիյ՝ Մանքէմէի ճինայէթտէն 10 կիւն մէօհլէթ վէրիլմիշ տիր։ Մանքէմէէ կէլմէտիկի հալտէ ղրեապէն մուհաքէմէ օլունարագ, հուզուզը մէտէնիեէտէն իսգաթ իտիլէճէք, վէ էմվալի զապթ օլունաճագ տըր։

—Մ. Վուգօվիչ վէ Մ. Մաթանօվիչ ճումա կիւնիւ Բում բաթրիկի էֆ.յի, վէ իրթէսի կիւն Խարիճիէ նազըրը հազրէթլէրինի զիւարէթ իթմիշլէր տիր։

—Միւշար վէ միւմաիլէյհիւմա չըգան ճումա կիւնիւ հուզուրը Շահանէեթ գապուլ պույրուլտըգլարընտա, իւչ չարեէք սաաթ նէզտի հազրէթի Բատիշահիտէ գալմըշլար տըր։

—Մ. Վուգօվիչ ճումա իրթէսի կիւնիւ Տէրիսաատէթտէն հարէքէթ իտէճէք տիր։

—Փօսօվա վալիսի Շաքիր բաշա՝ Միթրօվիցատա կիթմիշ օլուպ, ժանտարմալարըն թէնսիգիյլէ իշթիղալ իթմէքտէ տիր։

—Միթրօվիցատա 300 եաթագլըգ պիր խասթախանէ ինշա օլունաճագ տըր։

Պիլաքիս օ զարիպ մէնզարէ վէ միւպէհէմ վէսվէսէ՝ գուվվէի թէխայեիւլիէյի ֆասիտէսինի թահրիք իթմէքլէ, տահա զիեատէ խօշլանմագտա իտի։

Բագսլար վէ չարգըլար կիթտիքճէ խահիշ քէսպ իթտիկի կիպի, պիւսպիւթիւն տէրէճէյի աշաճաղը տա զանն օլունմագտա իտի։

Աղըր գօգուլարա գարըշմըշ օլան նարկիլէր իլէ սիկարալարըն տիւմանը իսէ, գահվէխանէնին սալասընտա տաեանըլմագ պիր սըճագլըգ բէյտա իթմիշ իտի։

Սէյիրճիլէր իւզէրինտէ պիր նէվ տիվանէլիք կէօրիւլմէքտէ օլուպ, պունլար, էլ վէ աեագլարընը վուրարագ, էրքէք վէ գատրն օեունճըլարը թահրիք իթմէքտէ, վէ օեունճըլար իսէ, հարէքէթլէրտէն վէ չամաթալարտան ատէթա սէրխօշ օլարագ, օեունլարտաքի թավրլարընը, պաղրըշլարընը իֆրաթա չըգարմագտա, վէ թագաթլարը գալմաեաճագ տէրէճէտէ տէօնմէքլէ, նիհայէթ էէրէ տիւշմէքտէ իտիլէր։

Պու արալըգ չօգլարըն կէօզլէրի գարարը, Տինա իլէ ռէֆիգլէրինէ խօշ պիր նազար իլէ պագմամաեա պաշլատըգլարընտան, Ժագ Կօվէն՝ քէնտիլերինին օրա-

ընքէթ իթմիշ տիր։ Միւշարիլէյէ 1ինճի ռիւթպէտէն նիշանը Օսմանի իհսան պույ-ռուլմուշ տըր։

—Մամուրէթ իւլ Ադիզ վալիի ճէտի-տի Հասան պէյ հաղրէթլէրի՝ սեպտ. 7տէ մահէլլի մէմուրիյէթինէ վասըլ օլմուշ տըր։

—Մալիէ նէզարէթի աշար միւտիրի Մազհար պէյ՝ 1,471,591 ատէտ թահվիլ-լաթը ճէտիտէնին թապընա նէզարէթ իթ-մէք իւզրէ Պէրլինէ կիտէճէք տիր։ Իշպու թահվիլաթըն թապը խիթամ պուլուտգտա, պիր գըսմը Տէրիսաատէթէ կէօնտէրիլիպ, Տիւեունը ումումիէ իտարէսի B. C. վէ D. սերիլէրիյէ թէպտիլ իտէճէք տիր։ Մուա-մէլէի թէպտիլիյէ Իսթանպօլտա, Օսմանլը պանգասը մարիճէթիյէ վէ էվրօբատա, Մուհարրէմ 28 թարիխի Ֆէրմանը Հիւ-մահեունըն զէյլինտէ զիքր օլընան մահէլ-լէրտէ իճրա օլընաճագ տըր։

—Բաբա հաղրէթլէրինին Տէրիսաատէթ վէքիլի օլուպ, չու էնտատէ Բօմատա պու-լունան Մանս. Պոնէթթի ճէնազէլէրի՝ կէ-չէնտէ Բաբա հաղրէթլէրինին հուզուրընա գապուլ օլունարագ, մազհարը իհթիրա-մաթը մախսուսէ օլմուշ տըր։ Միւշարի-լէյի եագընտա Տէրիսաատէթէ ավելթ ի-տէճէք տիր։

—Բում թաթրիգխանէսինատ միւթէ-շէքքիլ միւհթաճին իսանէ գօմիսիոնընա Օսմ. պանգասը 250, Գրէտի Լիոնէ 200 վէ Սէլանիք պանգասը 50 լիրա իհանէ վէրմիշլէր տիր։

—Մախսուսէնին կիրիտ նամ վաքօրը թէսլիմ իտիլէրէք, Իզմիր նամ գրուպէօր եէրինէ Իյնէ-ատա սէվահիլինէ կէօնտէրի-լէճ, ք տիր։

—Էնալինին սընըգլարընը թայինին իթմէք վէ կէչէնտէ նէզր օլունան վէրկիի չախսի-նին միգդարընը գարարլաշտըրմագ իւզրէ պէլէտիէ տաիրէլէրինտէ գօմիսիոնլար թէշ-քիլի գարարկիր օլմուշ տըր։

—Շէհրիմիզտէ էթ ֆիյաթընըն թէնզի-լինէ մէճար օլմագ իւզրէ Պանտըրմատան կէթիրիլէն աղնամ վէ սաիրէտէն ալընմագ-տա օլան ֆազլա բուսուսմն ալընմամասը՝ մահէլլինէ սուրէթի գաթիէտէ էմր ու ի-չար գըլընմըշ տըր։

—Թիճարէթ իշին Թարա նէհրի քէօբրիւ-սիւնտէն կէչէն տէօնէն Գարատաղլըլարա գարը միւշքիլաթ չըգարըլմամասը՝ պա ի-րատէի սէնիէի մագամըՍէրասքէրիտէն մա-հէլլի մէմուրիյնի ասքէրիէսինէ էմր օլուն-մըշ տըր։ Գարատաղտա հիւքմ իտէն գըթ-լըգ սէպէպիյէ Թիւրքիատան Գարատաղա կէօնտէրիլէն էրզագտան մուվագգաթէն բէտմի կէօմրիւք ալընմամասը, վէ թէէմի-նի ինղիպաթ իշին, մէղքիւր քէօբրիւ եա-գընընտա 20,000 ղշ. մասրաֆ իւլէ պիր գարազօլխանէ ինշասը տախ՝ ճիւմլէի մու-գարրէրաթատան տըր։

—Տէրիսաատէթ վէ ճիվարը իշին վէր-կի թահսիլտարլարը թայինին գըլընմըշ տըր։

—Պիր սիկէրինին թէզքիրէի Օսմանիէ-սի, վէ միրուր թէզքէրէսիյէ հօլճըլըգ ի-տէնլէր՝ 25 ղշ. ճէզատի նագտիէ մահքիմ օլաճագլար տըր։

—Սեպտ. ալաֆ. 14տէն 20 էէ գատար չէնրիմիզտէ 180 քիշի վէֆաթ իթմիշ տիր։

—Բաղար կիւնիւ Գընալը ատասը էօ-նիւնտէ պիր գաչ գաչագճը, պէշ չիֆթէ գաեըգ իլէ 250 օգգա թիւթիւն գաչը-մագտա իլքէն, Ըէժինին 5 չիֆթէ պիր գաեըղընտաքի գօլճուլար՝ պու գաեըղը թաագիպէ պաշլամըշլար տըր։ Պու արա սահիլտէ պուլունան գաչագճըլարըն ըէ-ֆիգլէրի, գօլճուլարը՝ աթէշլէտիքլէրին-տէն, 4 նէֆէր գօլճուլարտան պիրի պա-շընտան, իքիսի էլլէրինտէն վէ պիրի կէօ-զիւնտէն եարալանմըշլար, վէ գաչագճը-լար իսէ ֆիրար իթմիշլէր տիր։ Զապըթա-ճա թահզըգաթ իճրա օլունարագ, գա-չագճըլարտան պիրի Թօբհանէտէ թութուլ-մըշ տըր։

—Տիւն Թօբհանէ աչըգլարընտա 22 եաշլարընտա պիր Խրիսթիանըն նաշը չը-գարըլմըշ իսէ տէ, քիմ օլտուղը թանըլ-մամըշ տըր։

—Մալթիատա Պէհէնի գազասընտա Բամուգճըլար չարշըսընտան կէչէն սալը կիւնիւ հարիգ զուհուր իտէրէք, 10 սատթ-տա 400 տիւքքան, 1 խան, 1 ճամի վէ 10 խանէ եանմըշ տըր։

—Մարսիլիատա անվալը սըհհիէնին մէմուրիյէթպախչ սուրէթէ պուլուն-տուղը՝ սոն խապէրլէրտէն անլաշըլմըշ տըր։

—Բաղար իրթէսի ագշամընտան սա-պահա գատար, կեահ խաֆիֆ վէ կեահ չիտէթլէ չէհրիմիզտէ եաղմուր եաղարագ, Էեուպ, Ագսէրայ, Գասրմ-բաշա, Տօլապ տէրէսի վէ սաիր մահէլլէրտէ, էվլէրի, տիւքեանլարը սու պասմըշ, օգագլարտան կէչիլէմիշ օլմուշ, Պօղազ իչինին եօգար-քի ճիհէթլէրինտէ տաղլարտան աշաղրեա թաշլար, գումլար էնմիշ, պաղը եէրլէրէ տիվար, չաթը վէ սաիրէ, էզճիումէ Գա-լաթատա պիր էվ եըգըմըշ, Պիյիքքա-րէտէ Ֆըսթըգ-սուեու ճիվարընտա պիր է-վէ եըլարըմ տիւշմիշ, ֆագաթ նուֆուս-ճա զայեաթ օլմամըշ տըր։ Էեուպ տէրէ-սինտէ իքի պէյկիր պօղուլմըշ տըր։ Էվ-վէլքի ագշամ Շիրքէթի վաքօրլարը կիւճ իլէ լիմանա եանաշապիլմիշլէր տիր։ Գա-բա տէնիզատէն կիտէն սէֆինէլէր տէ բիւղ-կեարընն չիտէթի սէպէպիյէ Ումուր եէ-բինէ իլթիճաեա մէճպուր օլմուշլար տըր։ Արնավուտ-քէօյինտէն կէօք-սուեու բա-նաքրընա կիտէն պիր սանսաղ տէվրիլ-միշ, վէ իշինտէքիլէր գուրթարըլմըշ տըր։

ՐԷՃԱ

Տէրիսաատէթտէ վէ թաշրալարտա պա-զէթամըզա ապօնէ օլան զէվթը միւհթէ-բէմմէտէն՝ ապօնըման վատէլէրի հըլուլ իթ-միշ օլանլարը, տէվամընը արզու իթիք-լէրի հալտէ, ապօնէլիք պէտէլլէրինի կէօն-տէրմէլէրինի բէճա իյլէրիզ։

ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ

Ս. Գրիգոր Լուսաւորիչ Ուսումնարա-նին ինամակալութիւնը պատիւ ունի ծա-նուցանելու մեր յարգոյ Հասարակութեան թէ իւր 1903--4 ուսումնական տարին պի-տի սկսի Երկուշաբթի, Սեպտեմբեր 1(14ին։

Այս առթիւ հարկ կը զգայ յայտարա-րելու թէ իւր ուսումնական ծրագիրը մաս-նաւոր խնամքով բարեփոխած է զայն ա-ւելի օգտաւէտ ընելու համար ընդհանրու-թեան և աւելի համաձայն մեր հասարա-կութեան պահանջից։

Սոյն ծրագրին համեմատ Ուսումնարա-նին շրջանը վերցուցեալ է, երեք երկամեայ ընթացքներէ բաղկացեալ, այսինքն Խո-նարհագոյն, Միջին և Բարձրագոյն։ Իւ-րաքանչիւր ընթացքին աւարտելուն՝ յա-տուկ վկայագիր մը պիտի տրուի աշա-կերտին, մասնաւոր քննութենէ մ'ետքը։

Ուսումնարանիս Բարձրագոյն վկայա-գիրը ստացող աշակերտք կարող պիտի ըլ-լան թէ՝ մայրաքաղաքիս առեւտրական և սեղանաւորական հաստատութեանց մէջ մտնել, և թէ՝ Ֆրանսայի Վաճառականու-թեան, Արուեստից և Երկրագործական վարժարաններուն մէջ ընդունուիլ։ Այն աշակերտներուն համար որ սահմանեալ են Համալսարանական բարձրագոյն ուսմանց հետեւելու, ինչպէս են բժշկական, իրա-ւագիտական, գիտութեանց, դպրութեանց և ն., Ուսումնարանս յաւելուածական ընթացք մըն ալ ունի, որուն մէջ կ'աւան-դուին իւրաքանչիւր ճիւղին կարեւոր ե-ղած ուսմունքն։

Ուսումնարանին խոնարհագոյն կարգին մէջ ընդունուելու անպատրաստ աշակեր-տաց համար, լաւ կազմակերպութեամբ Նախակրթական ընթացք մ'ալ հաստատ-ուած է։

Ինամակալութիւնը փափաքելով ու-սումնասէր ընտանեաց դիւրութիւն ընծա-յելու, աշակերտաց ընդունելութեան պայ-մաններն աւելի դիւրամատոյց ըրած է, այս առաջիկայ դպրոցական տարիէն սկսեալ։

Մասնաւոր տնօրէնութեամբ մը Ուսումնարանը կ'ընդունի նաեւ այն արտաքին աշակերտները, որոնք իրենց ուսումնական ընթացքը աւարտել կը փափաքին, միայն Ուսումնարանին յաւելուածական ընթաց-քին դասերուն հետեւելով։

Ուշիմ՝ բայց աղքատիկ տղայքն Ու-սումնարանիս օգուտներէն չզրկելու հա-մար, Ինամակալութիւնը որոշած է ձրիա-բար ընդունիլ, իրենց վարքին ու այնա-տասիրութեամբը վկայեալ 10 աշակերտ-ներ, որ առ նուազն Ուսումնարանին Խո-նարհագոյն դասընթացքին հետեւելու կա-րող են։ Այս նպատակաւ մրցանք մը հաս-տատուած է, որուն կրնան մասնակցիլ ա-մէն փափաքողները։

Ծնողք կրնան այժմէն իրենց որդիներ-ը արձանագրել տալու համար, դիմել Ուսումնարանիս Տնօրէնութեան, Բերա, Եէշիլ փողոց, Թիւ 1, ամէն Հորեքշաբթի և Հինգշաբթի առաւօտները մինչեւ կէսօր։

Բերա, 1(14 Օգոստոս 1903

Ինամակալութիւն
Ս. Գր. Լուսաւորիչ Ուսումնարանի

ԲԱՆԿԱԼԹԻՏԷ

ՎԻԵՆՆԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ ՄԷՔԹԷՊԻ

47 Նճի Սէնէ

Իշպու մէքթէպ՝ 1857 ակ թէկսթա օ-լունմըշ տըր. մագսէտի՝ թալէպէյէ պիր թէրպիյէ մէգհէպիյէ, ախլաքպայի վէ ֆէն-նիյի իմանընտան իսթարէթ տիր։ Մէքթէ-պին իսարէսի՝ Վիէննա Մխիթարեանլարը եէտիտակ պուլունըրլ, հէյէթի մուալլիմիյի (corps enseignant) Մխիթարեանան վէ շա-հատէթնամէյի խարիճի մուալլիմէրտէն ի-պարէթ օլուպ, պու սէնէ 24 քիշիտէն միւրէքքէպ օլաճագ տըր։ Տէրս բրօկրամը չիմտիքի իքինճի սընըֆ մէքթէպլէրէ (école secondaire moderne) մախսուս վէ Ալման ալեայ մէքթէպի (Realschule) բրօկրամընա մութապիգ տըր։ Լաքին պու բրօկրամ միւամքին մէրթէպէ իհթիյաճաթը մահալ-լէյէ ույարուրուլմուշ տըր։ Իշպու մէք-թէպին միւատէթի թահսիլէսինին իքմալ իտէն չակիրտան՝ քէմալը սուհուլէթլէ վէ պիլա իմթիհան էվրօբանը հէր պիր իւ-լումը ալիյէ մէքթէպլինէ կիրէրէք, թահ-սիլէ տէվամ իտէպիլիրլէր, (նասըլ քի Վի-էննատա, Զուրիցէրիատա վէ սայիր պազը չէհիրլէրտէ օ մնսիլլու թալէպէմիզ վար տըր), վէ եանսա թիճարէթէ թէշէպպիւս իտէպիլիրլէր։ Թէարս օլընան լիսանլար՝ Էրմէնիճէ, Թիւրքճէ, Ֆրանսըզճա, Ալման-ճա, վէ (սոն սէնէյէ) Իսկլիզճէ տիր։ Ֆը-լանսըզճայը բիրիգ իլէ էօյրէնմէք իչին չակիրտան տարմա մէգքիւր լիսանը թէ-քէլլիւմ իթմէկէ մէճպուր տըրլար։ Շակիր-տան իւզէրինտէ Ֆրանսըզ Մարիսթիր իթալա նէգզարէր իտէճէքլէր տիր. պուճլարը Իտա-լիէ խասսէթեն Բարիսէն ճէլպ իրսիշ տիր։ Պու սէնէ պունլարըն մէգատար Ծէ պալիզ օլաճագ տըր։ Հէր այ էպէվլիյնէ մուգայ-էէսէլի այլըգ պիր ճէվվէլ (Համեմատա-կան ամսացուցակ) կէօնտէրիլիպ, պունտա չակիրտին ալուլէպճա վէ տէրճէ ահվալի վէ պէհէր տէրոտէ ալտըրը ճօրլար թէ-ֆէրրուաթլա գայտ ու իշարէթ օլունուր։ Պու մէքթէպ՝ վասի վէ բէք չօգ աղաճը պուլունան պիր պաղչէ տէրունինէ օլուպ, քէնտիսինէ մախսուս հէքիմ վէ էճզախա-նէսի տախլ վար տըր։ 1903—1904 սէնէի թահսիլիյէ Սեպտ. 1)14ճնիւ բաղար իրթէսի կիւնիւ պաշլատաճագ տըր։ Մէքթէպէ գա-պուլ իմթիհանլարը՝ Օգոստ. 29 վէ 30տա իճրա օլունաճագ վէ Սեպտ. 3տէն իթի-պարէն տէրսլէրէ մունթազամէն պաշլա-նաճագ տըր։ Մէքթէպին պէշինճի բարբ-թօսու նէյր խրիմիշ տիր։ Մէքթէպ հագ-գընտա մալիւմաթը մուփասսալէ ալմագ իսթէյէն՝ մէքթէպ իտարէսինէ՝ Բաղար իրթէսի, Ճուսա վէ Ճուսա իրթէսի կիւնլէրի միւրաճաատ իսթէպիլիր։

Սէնէլիք պէտէլի, հէր մէսարիֆ տախիլ օլարագ՝ կիճէլիլէր իչին 30 լիրա օսմանի։ Կիւնարիւզլիւլէր իչին 20 լիրա օսմանի վէ Խարիճիլէր իչին 10 լիրա օսմանի տիր։

Միւտիր
Հ. ԳԱԲՐԻԷԼ Վ. ՄԷՆԷՎԻՇԵԱՆ
Տէրիսաատէթ, Բանկալթի

P. GABRIEL Dr MÉNÉVICHIAN
Constantinople, Pancaldi

ԳԱԼԱԹԻ ՊՕՐՍԱՍԸ

Լսանամբ ուսումնի	Դշ. 33 28
Բուսնլի չրմնարֆէրի	Ֆր. 119 75

տա գալմալարը պիր ֆէնալըղա սէպէպ օ-լաճաղընը անլաեարագ,

— Պունտան ղիեատէ պուրատա գալ-մագ՝ քեարը ագըլ տէյիլ տիր, արթըգ չըգալըմ, տէտի։

— Բաուլ։— (քէնտի քէնտիյէ.) Կէլմիշ օլտուղըմըզա բիւշման օլմաղ իսէք, օ տա էյի։

Տիւշէս, էլան պունլարըն գօրգուլա-ըընա էհէմմիյէթ վէրմէտիկինտէն, իքի ասթլարընն իսթարլարընա հէվալէի սէմմ ու իթիբար իթմէեօրաը. հալպուքի տօգ-թօր, պու տէֆա տահա թէէսսիրլի սու-ըէթտէ,

— Մատամ, տիզի թէէմին իտէրիմ քի, արթըգ պուրատա տուրամայըզ, վէ նէ գատար չաբուզ չըգար իսէք, օ գատար խայրընը օլուր, տէտի։

Իմտի, իւշիւ տէ աեաղա գալգանլար։

Գահվէճի, տիւքքեանընա զարար վէ-րէճէք պիր գավկանըն զուհուրինտէն գօրգմահա պաշլատաղը ճիհէթլէ, հէման էօնէ տիւշիւ։

Գաբուեա տօղրու իլերլէտիքլէրի սըրա-տա, պաղըլար՝ պունլարա ֆէնա պիր պա-գընլա պագմագտա օլուպ, գաբունընն էօ-նիւնտէ իսէ, հիտէթա միզ պիր նազարը հայիզ օլան պիր քիմսէ տուրմուշ իտի։

Գահվէճի, եօլ աչմագ իսթէմիկինտէ, քիմսէ եէրինտէն գըմըլտանմասը։

Բաուլ, էօնտէն եիւրիւմէքտէ օլտուղը ճիհէթլէ, խալգըն արասընտան եօլ աչմա-եա չալըշմագտա իտի։

Տիւշէս, պու հալի կէօրմէքլէ մըրըլ-տանմագտա օլուպ, Ժագ կօվէն տէ, եօլ վէրմէեէնլէրէ, միւլայիմ լիտան իլէ,

— Կէօրիւեօրսունուզ քի, տիշարը չը-գրեօրուզ. պրադընըզ քի կէչէլիմ, տէտի։

Լաքին էլան քեաֆֆէսի տէ թէհտի-տավէր պիր թավր իլէ, գըմըլտանմահա-բաղ տուրմազտա օլտուզլարընտան, վէ կէնճ տիւգ, Տինանըն գօրգմահա պաշլա-ըընը կէօրտիւկիւնտէն, իզհարը հիտ-տէթ իթմէքտէն քէնտինի թուութամաերպ, չիտտէթ կէօսթէրմէեէ մէճպուր օլտու, վէ պու սուրէթլէ եօլ աչըպ, գաբուեա վա-սըլ օլարագ, տիւշէս իլէ Ժագըն տիշարը չըգմալարընա գատար գաբուեու աչըգ տուրտուրը։

Իշթէ պու սըրատա պիր ալթիսթիւք վագը օլտու վէ քիւֆր ու հագարէթլէր իչի տիլտի։

Տինա վէ տօգթօր՝ սօգաղա չըգմըշ օ-լուպ, գլաղուզլարընը պուլուտգլարընտա, Բաուլուն քէնտիլէրիյէ օլմատըղընը կէօր-տիւլէր։

Ժագ, տօսթընըն նէ օլտուղընը անլա-մագ իւզրէ գաբուեա տօղրու գօչմասընտա, մէրգումընն, եիւզիւ գանլարա միւ-էմմա օլտուղը հալտէ, սալանարագ տի-չարը չըղտընընը կէօրտիւ։

Տօգթօր իլէ Տինա, — Նէ՞ վագը օլ-տու, նէ՞ օլտունուզ, տէյի սօրտուլար։

Բաուլ։— (տիվարա տահանարագ.) Պէ-նի սայքի էօլտիւրտիւէր։

Ժագ, տահմա իւզէրինտէ թաշըտընը ըէվոլվէրի էլինէ ալարագ, տիւշէսէ իսի-թապէն,

— Գա՛չընըզ, իւլք տիշարը չըգաճագ հայտուտը վուրաճաղըմ, տէտի։

Տինա տախի, Բաուլուն ճէպինտէքի ըէվոլվէրի ալարագ,

— Պէն տէ իքինճիսինի վուրաճաղըմ, տէյի պէհան իյլէտի։

Հալպու քի Բաուլու վուրանլար՝ էօճ-լէրինի ալմըշ օլուպ, ճինայէթլէրինի պուն-տան զիեատէ իլէրի կէօթիւրմէք իսթէմէ-տիքլէրինտէն, գահվէխանէնին գաբուսը պիր տահա աչըլմատը։

Ժագ։— (Բաուլա եազլաչարագ.) Տօսթ-թում, եիւրիւեէպիլիրմիսինիզ։

— Էվվէթ, տիզէ տահանարագ, զանն իսէրիմ քի եիւրիւեէպիլիրիմ։ Ահ, բէք ֆէնա աղրը տուեուհօրում։

Պու սուրէթլէ օթէլէ տօղրու եօլա չըգ-ալար։

Գլաղուզ՝ եօլուն իւզէրինտէ պուլու-նան պիր բօլիս մէրքէզինէ կիտէրէք, քէյ-ֆիեէթի խապէր վէրտի։

Օթէլէ մուվասլէթլէրինտէ իսէ, օթել խալգը՝ կէնճ տիւզիւ գանլար իչինտէ կէօր-մէքլէ, հէման եարարմա չիթապ իթտիլէր։

Ժագ կօվէն՝ եարաեը տիզգաթլէ թէտ-պիզ իսէրէք, ալընտան՝ պաչընը թէքէ-սինէ գատար, պէյքի պիր սօքա իլէ՝ վու-ռուլմըշ օլտուղընը անլատը. համտ օլտուն քի պու եարա քէք տէրին տէյիլ իտի։

Տինա, հէքիմին վէրէճէկի հիւքմէ էն-տիշէ իլէ պէքլէմէքտէ օլմասըյլա, տօգ-թօր՝ մէղպուրէեէ խիթապէն,

— Շարգա՝ տարպէնին չիտտէթինի քէս-միշ, եօզատ ղէվճինիզ հէր հալտէ պու տարպէտէն էօրմիշ օլաճագ իտի, տէտի։

(Յեվամ)